

մաններու մէջ կը դանուէին եւ փութով իրենց աչքը դէպի Հոռոմ դարձուցին: Ինչպէս յաճախ անհատին, նմանապէս մարդկութեան պատմութեան մէջ աննպաստ դէպքեր գործունէութեան ուղղութիւնը կը փոխեն, երբեմն նաեւ նոր ճշմարտութիւններ ցոյց կու տան: Պիտի տեսնենք դէպքերու ընթացքին եւ յոյներու բերնէն իսկ պիտի լսենք՝ թէ քաղաքական տեսակէտը չէր որ կը մղէր այն ժամանակի յոյները դէպ ի Հոռոմ, դէպ ի եկեղեցական միութիւն, ինչպէս յետոյ պատճառաբանեցին միութեան դրժողները. այլ Հաւատքի նոյնութիւն, երկու եկեղեցիներու Հայրերուն ու Վարդապետներուն դաւանաբանական նոյնութիւն, իսկ տարբերութիւն լոկ բառական. քրիստոնէական կըրօնքին հիմը կազմող Ս. Խորհուրդներուն նոյնութիւն, իսկ տարբերութիւն լոկ ծիսական ու ազգային, եւ Հոռոմ ամենեւին չդպաւ այդ ծիսական ու ազգային տարբերութեանց, այլ ընդհակառակն յարգեց զանոնք:

Մինչ միւս կողմէն բաժանումի պատճառները եղած էին լոկ անձնական շահախնդրութիւններ, չդոհացուած պահանջներ անտեղի պատիւներու. պահքի, մաղի, մօրուքի եւ այլ աննշան իրերու շուրջ յոյներու կողմէն դիտումնաւոր առարկութիւններ: Ինչպէս կը տեսնենք, իրեր որ քրիստոնէական կրօնքի բարձրութեան վրայ ոչ մէկ անպատեհութիւն կամ արատ կը դնեն, այդ եկեղեցական արկածախնդիրներու կողմէն երկու եկեղեցիներու հաւատալիքներուն եւ սկզբունքներուն միջեւ իրբեւ միջնորմ դրուեցաւ, եւ պահքի ու մաղի համար եկեղեցին, քաղաքակրթութիւնը եւ մարդկութեան ուժերը երկուքի բաժնուեցան, հետագային տեղի տալով նոր բաժանումներու եւ ստորաբաժանումներու:

ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԵՐ

Եկեղեցական Միութեան առաջին քայլերը շատ կանուխէն առնուեցան. 1204ին, 1205-6ին, 1232ին նուիրակներու փոխա-

նակութիւններ Հոռոմի եւ Բիւզանդիոնի միջեւ, հուսկ 1274ին Լիոնի ժողովը յոյն նուիրակներու մասնակցութեամբ: Նոյն գործառնութիւնները կը շարունակուին դարձեալ 1300ին զրեթէ բոլոր տեսողութեամբ: Բայց ասոնք մնացին փորձեր. ժամանակները տակաւին չէին հասունցած, եւ Արեւելքի մէջ տարբեր պարագաներ, իսկ Արեւմուտքի մէջ կրօնական վէճեր կը զրադեցնէին հասարակաց ուշադրութիւնը:

1417ի նոյեմբեր 11ին Հոռոմի քահանայապետական աթոռը կը բարձրանար Մարտինոս Ե. որ վերաշինութեան հետ շուտով վերսկսաւ Միութեան գործը. 1411ին Քոսթանցայի ժողովը նախապատրաստութեան շրջան մը եղաւ, եւ մինչ Մարտինոս Ե. կը պատրաստէր ծրագիրը Պաղլիշայի ժողովին, վախճանեցաւ: Իրեն յաջորդեց Եւզինէոս Դ. 1431 Մարտ 3ին, որուն օրով տեղի ունեցաւ Փլորենտիոյ (Ֆիրենցէ) Տիեզերական ժողովը, որու սկզբնաւորութիւնը դրուեցաւ Պաղլիշայի մէջ:

1431 Յուլիս 22ին, Պաղլիշայի մէջ, Եւզինէոս Դ. ի նուիրակներուն նախագահութեամբ բացուեցաւ որոշուած ժողովը, որ իր մէջ բաղմամբ կը գործունէութիւն մը կ'ամփոփէր. — Եկեղեցական բարեկարգութիւն, Պոհեմական հերձուածին դէմ նախադուշական միջոցներ, բայց զլիսաւոր հարցը, որուն համար նախապէս ծրագրուեցաւ՝ Արեւելքի եկեղեցիներուն հետ Միութեան գործն էր. սակայն Պաղլիշայի մէջ դէպքերը տարբեր դոյն առին:

Պաղլիշայի ժողովականները մէկ քանի անհանդարտներու առաջնորդութեան տակ չափազանց փութկոտ գործունէութիւն ցոյց տուին, եւ Հոռոմէն անկախ՝ ձեռք զարկին Միութեան գործին. հարց մը, ուր ամենէն մեծ հանդարտութիւնը եւ խոհեմութիւնը կը պահանջուէր: Ինքնազուլիս եւ դադանօրէն, 1433ի սկիզբները, պատուիրակութիւն մը զրկեցին Պոլիս, հրաւիրելով կայսրը ու պատրիարքը իրենց հետեւորդներով: Յոյն պատուիրակութիւնը եկաւ Պաղլիշա, հաղորդելով սակայն

թէ՝ Յոյները Պաղլիշայի Միութեան Ժողովին հրաւերը կ'ընդունէին հետեւեալ երկու բացայայտ պայմաններով.

ա. — Պաղլիշայի ժողովին եւ Յունաց միջեւ գոյացուելիք Միութեան դաշնագիրը հաւանութեամբը պիտի ըլլար եւ պիտի ենթարկուէր Հոռոմի Քահանայապետին՝ Եւզինէոս Դ. ի վաւերացումին:

բ. — Յոյները պիտի չճանչնային Պաղլիշայի ժողովին Տիեզերականութեան եւ Միութեան ժողովի հանգամանքը՝ եթէ Եւզինէոս Դ. եւ Արեւելքի Պատրիարքութիւնները ներկայ չըլլային անձամբ կամ ներկայացուցիչով: Եւ գործին յաջողութեան համար առաջարկեցին ու փափաքեցան որ ժողովը Պոլսոյ մէջ գումարուէր⁽¹⁾:

Պաղլիշայի ժողովականները մեծ պատասխանատուութիւն ունին հետագայ դէպքերուն մէջ, որովհետեւ մերժեցին յունաց վերջին առաջարկը, որմէ իրասէս մեծ բարիք կը կանխատեսուէր ժամանակակիցներու իսկ արտայատուեանց համաձայն. նմանապէս ընդդիմացան սիրաշահական տեսակետներուն ու փափաքին Եւզինէոս Դ. ի, որ յունաց համամիտ, կողմնակից էր որ ժողովը Պոլսոյ մէջ գումարուէր, մինչ Պաղլիշացիք՝ կամ Պաղլիշա կամ Աւինեոն կը պնդէին եւ կամ ուրիշ քաղաքներ:

Պաղլիշայի այս ժողովը նոյն տարւոյն (1433) հրաւիրադիր զրկեց նաեւ Հայոց թուղթը զրկուեցաւ Եսայի եւ Յովհաննէս Եպիսկոպոսներուն, որոնք Պոլիս կը գլուխուէին: Այս մասին պիտի լսուինք:

Անտեղեակ Պաղլիշայի ժողովին պատուիրակութեան, Եւզինէոս Դ. Պոլիս նուիրակ զրկեց իր հմուտ եւ լեզուազէտ քարտուղարը, Քրիստափոր Գարազոն, 1433ի Յուլիսին, ուղղակի բանակցելու յունաց Յովսէփ պատրիարքին եւ Յովհաննէս Բ. Բալէոլոգ կայսեր հետ: Գարազոն Պոլսոյ մէջ խօսեցաւ նաեւ Հայոց Եսայի Եպիսկոպոսին հետ եւ Արեւելքի տրամադրութեան մասին զոհացուցիչ լուրերով վերա-

դարձաւ. եւ Եւզինէոս Դ. էն նոր հրահանգներ ստանալով, 1434ի Յուլիսին կըրկին մեկնեցաւ Բիւզանդիոն. համաձայնեցաւ յունաց հետ որ Միութեան Տիեզերական ժողովը Պոլսոյ մէջ գումարուի, ուր Եւզինէոս Դ. իր ներկայացուցիչին հետ պիտի զրկէր նուիրապետներ, աստուածաբանութեան հմուտ վարժապետներ եւ իրաւագէտներ, լայն իրաւունքներով օժտած: Հոս պիտի հաւաքուէին նաեւ Արեւելքի միւս Պատրիարքութիւնները, քննութեան պիտի առնուէին հարցերը եւ պիտի խօսուէր Միութեան շուրջ: Ժողովին գումարումին եւ ամենուն ճանապարհի ծախսերուն հոգածութիւնը Յունաց կայսրը իր վրայ յանձն առաւ⁽²⁾:

Յաջող ապագայ կրնայինք գուշակել, եթէ ծրագիրը իրականութիւն գտնէր: Յոյները երկու պատուիրակութեանց միջեւ մէկ կամ միւս կողմը պէտք էին հակիլ. եթէ իրենց քաղաքական աննպաստ կողմերը նկատի առնէին, պէտք էին նախընտրել Պաղլիշա երթալ, որովհետեւ անկէ մեծագոյն օգնութիւն կրնային յուսալ թուրք վտանգին դէմ. որովհետեւ Պաղլիշացիք աւելի բաղմամբիւ պաշտպաններ եւ աւելի մեծ օժանդակութիւններ ունէին. ի սկզբան իրեն հետ էին Եւրոպայի մեծ իշխանութիւնները, Գերմանիոյ Սիկիզմոնտ կայսրը, Սպանիոյ, Ֆրանսայի եւ նոյն իսկ Իտալիոյ մեծ դքսութիւնները, Սաւոյիոյ եւ Միլանի ինչպէս Հոռոմի Քոլոննաները եւ ուրիշներ: Քիչ ժամանակ վերջ Պաղլիշացիք աւելի մեծ նպաստներ եւ զինուորական ուժեր ալ խոստացան, եթէ Յոյները Պաղլիշայի կողմը անցնէին. հակառակ պարագային, նոյն տէրութիւնները կը սպառնային Բիւզանդիոնի հանդէպ աննպաստ քաղաքականութիւն բռնել եւ ոչ Գերմանիա, ոչ Սպանիա, ոչ Ֆրանսա եւ ոչ Իտալիոյ մեծ մասը պիտի չճանակցէին Եւզինէոս Դ. ի գումարած ժողովին⁽³⁾:

(1) Hefele. 877-878:
 (2) Ceconi. 62:
 (3) Ceconi. 194-200:

Միւրոքիւլոս յոյն պատմագրէն կը տեղեկանանք որ Գերմանիոյ Սիկիզմոնտ կայսրը, որ սկիզբները այնքան կը հետապնդէր յոյները Արեւմուտքի մէջ ժողով մը գումարելու նպատակաւ, այն օրերուն Յունաց կայսեր կը դռէր որ ետ կենայ Իտալիա մեկնելու ծրագրէն (Միւր. Գ. ԺԳ.):

Նոյն սպանական դիրքը բռնեց նաեւ Ամուրատ Սուլթանը. իր զինակցութիւնը խոստացաւ Յունաց կայսեր, եթէ ասիկա Իտալիա չերթար եւ Լատիններուն չզիմէր. յոյն պատմագիրը հոս կը պարտադէ կայսրը, որ ոչ բարեկամներուն (Արեւմուտքի պետութիւնները) եւ ոչ թշնամիներուն (Ամուրատ) խորհուրդին ականջ չդրաւ եւ իր ծրագրէն ետ չկեցաւ (Միւր. Գ. ԺԴ.):

Յոյները չհեռացան Եւզինէոս Դ.էն. անշուշտ մեծ ուժ մը տեսան Քահանայապետին մէջ, որ նիւթական ուժ չէր կրնար ըլլալ. որովհետեւ բոլոր պատմական ազբերները եւ պատմութիւնը հակառակը կը վկայեն. բարոյական հեղինակութեան ուժը պէտք էր ըլլար անիկա:

Ք. Գարադոն չըջեցաւ արեւելք. Երուսաղէմի մէջ հանդիպեցաւ վերեւ յիշուած Եսայի եպիսկոպոսին, որուն յանձնեց Եւզինէոս Դ.ի կողմէ միութեան հրաւիրագիրը եւ անկէ ստանալով առ Եւզինէոս Դ. 1934 Նոյեմբեր 1ին գրուած պատասխան մը, վերադարձաւ 1435ի Յունիսի մէջ Եւզինէոս Դ.ի քով:

Դառնանք Պաղիւէա: Ժողովականներուն մէջ տարակարծութիւն ծագած էր Միութեան ժողովատեղւոյն եւ Եւզինէոս Դ.ի այս մասին ունեցած տեսակէտներուն շուրջ: Յոյն պատուիրակները և ողջամիտ փոքրամասնութիւնը յարեցան Եւզինէոս Դ.ի, որ երեք տարի նուիրակներով եւ համբերատար միջոցներով ուզեց սիրով վերջացնել խնդիրը, բայց զուր անցան:

Նոյն սիրաշահական նպատակով դիմումներ կատարեց նաեւ Յունաց կայսրը. բայց անօգուտ. շատ նշանակալից է իր մէկ դրածը Պաղիւէացիներուն, որով կ'ըսէր

«Եթէ այս առիթով Միութիւնը չիրականանայ, ապադային համար ոչ մէկ յոյս կայ»:

1437ին Պոլսէն Իտալիա եկան երկու յոյն պատուիրակներ, Յովհաննէս Դիսսիպադոս եւ Էմմանուէլ Վուլոթի, որոնք Պոլոնիոյ մէջ Եւզինէոս Դ.ի ներկայանալէն վերջ, ուղղուեցան դէպի Պաղիւէա. երբ տեսան թէ Պաղիւէայի ժողովականներու մէկ մասը տակաւին յամառօրէն կը շարունակէր իր ընթացքը Եւզինէոս Դ.ի դէմ եւ հակառակ նախապէս կատարուած յոյն պաղիւէական համաձայնութեան, դեռ Աւինետոնը կը պաշտպանէին իրր ժողովատեղի, դրդուած Առլի քարտինալին դիտումներէն, այն ատեն Յովհ. Դիսսիպադոս Պաղիւէայի Ժողովքին առջեւ պաշտօնապէս բողոքեց եւ 15 Փետրուարին բողոքագիր մը շարադրեց, որով գործին ձախողութեան ծանր պատասխանատուութիւնը Պաղիւէայի ժողովականներուն կը վերադրէր. ուր խօսելով Եւզինէոս Դ.ի մասին, կ'ըսէ. «Որովհետեւ, ինչպէս Բսիմֆ միշտ եւ կ'ըսեմք, որ իր (Եւզինէոսի) ներկայութիւնը աւելի քան անհրաժեշտ է այս գործիս մէջ եւ առանց անոր չենք յուսար որ բարի արդիւնք մը յառաջ բերենք». կը յիշեցնէ առաջին խօսակցութեան ատեն Յունաց կողմէ գրուած պայմանը, որ եթէ Քահանայապետը ներկայ չըլլար ժողովին, Յոյները իրենց տեղէն պիտի չչարժէին:

Այս ժամանակէն սկսեալ Յոյները խղեցին ամէն յարաբերութիւն Պաղիւէայի հետ եւ պատուիրակները Եւզինէոս Դ.ի քով դարձան. իսկ Պաղիւէայի Պոլիս զրկած վերջին պատուիրակութիւնը, 1437 Նոյեմբեր 2, յուսախար վերադարձաւ Պաղիւէա: Պաղիւէայի այս ժողովը խոռվայոյց կեանք մը ունեցաւ. զօրաւոր տարրը հեռացաւ անկէ եւ մնացած սակաւութիւններու հաւաքոյթը մոլար սկզբունքներու երթալով շարաժողովի մը վերածուեցաւ եւ ի վերջոյ Եւզինէոս Դ.էն դատապարտուեցաւ:

Պոլսոյ մէջ Եւզինէոս Դ.ի նուիրակները եւ Յոյները համաձայնեցին Միութեան

Ժողովին շուրջ, որ տեղի պիտի ունենար Եւզինէոս Դ.ի դահակալութեան տակ. սիրաշահական տեսակէտներով երկու կողմերն ալ հրաժարեցան Պոլսոյ մէջ գումարելու ծրագրէն. Ժողովատեղի որոշեցին Արեւմուտքի մէջ, Իտալիոյ քաղաքներէն մէկը՝ Ֆերրարա, ուր դիւրութեամբ պիտի կարենային խմբուիլ արեւելքի եւ արեւմուտքի ժողովականները, այսպէս միութեան յորդորելու համար ժողովականները Պաղիւէայի, որ տակաւին չէր դատապարտուած:

Այս երկրորդ պարագային Եւզինէոս Դ. պիտի հողար Յոյներու փոխադրանաւերը, ճանապարհի եւ յարակից ծախսերը: Արեւմուտք սկսաւ քաղաքականօրէն փոխուիլ. մեռաւ Պաղիւէայի մեծագոյն պաշտպանը՝ Սիկիզմոնտ կայսրը:

Ֆերրարայի դուքսը Եւզինէոս Դ.ի ընծայեց հարկ եղած բոլոր դիւրութիւնները ժողովին գումարումին եւ ժողովականներու բնակութեան համար. նմանապէս դրամական մեծ նպաստներ ըրաւ յոյներու ձամբորդութեան համար:

Միութեան ծրագիրը կը բովանդակէր ոչ միայն Բիւզանդիոնի Յոյն եկեղեցին, այլ նաեւ կայսրութենէ դուրս գտնուած յունածէս եկեղեցիները: Արդէն 1436ին Բիւզանդիոնի կայսրը Յովհ. Բալէոլոգ, հրաւիրագիրներ զրկած էր Աղեքսանդրիոյ, Անտիոքի եւ Երուսաղէմի պատրիարքութեանց, Միութեան ժողովին հրաւիրելով զանոնք: Ասոնք կայսեր յայտնեցին թէ, ձամբաներու եւ քաղաքական վտանգաւոր կացութեանց պատճառով չէին կրնար անձամբ ներկայ գտնուիլ ժողովին: Բայց ամէն պատրիարք զրկեց իր գործակատար պատուիրակը, անհրաժեշտ իշխանութիւնները հաղորդելով անոնց եւ կանխապէս յայտնեցին իրենց հաւանութիւնը ժողովի վճիռներուն, ասոնց օրինաւորութեան պայմանին տակ:

Միութեան ծրագիրը կը տարածուէր նաեւ միւս ոչ-յունածէս եկեղեցիներուն վրայ. բայց արեւելքի եկեղեցիներուն գլխաւորը իր ազդեցութեամբ եւ նշանա-

կութեամբ Յունածէս եկեղեցին ըլլալով, նախ անոր հետ սկսան գործառնութիւնները: Չի յիշուիր թէ Բալէոլոգ կայսրը կամ Յովսէփ պատրիարքը պաշտօնապէս դիմում կատարեցին Հայոց կաթողիկոսին: Տրապիզոնի կայսրը, Յովհաննէս Դ. խոստացաւ դիւրութիւններ ընծայել անոնց՝ որոնք իր երկրէն դէպի արեւմուտք պիտի մեկնէին:

Այս նախապատրաստութիւնները տեսնելէն վերջ, նախ քան Իտալիա մեկնելը, յունաց Յովսէփ պատրիարքը ու կայսրը, Ազգային ժողովի մը կողմէն բիւզանդական կայսրութեան երեւելի եպիսկոպոսները եւ մեծ բազմութիւն մը դիտնականներու եւ իշխաններու. Միութեան վերաբերող խնդիրները լուսարանելու, իրենց դիրքը ճշդելու եւ Միութեան շուրջ ընդհանուր ազդին տրամադրութիւնները լծանայու համար:

Այս ժողովին մէջ, Միութեան երեւելի գործիչներէն մէկը, Գէորգ Աքոլարիոս, դիտել տուաւ կայսեր եւ միւս ժողովականներու, որ «Եթէ քաղաքական դիտումներով նախապէս չիւրախան իրարմէն եւ Միութեան գործը քաղաքական դիտումներով չիւրախան իրարմէն, այն ատեն պիտի չիսննդանք փափաքուած նպատակին եւ կամ ձեռք բերուած միութիւնը տեսական պիտի չըլլայ»:

Ընտրուեցան ժողովին մասնակցող եւ Իտալիա մեկնող անձերը. միասին առնուեցան վարդապետական հակաձառութեանց ատեն փաստարկութեանց ազբիւր ծառայող զրքերը: 1437 Նոյեմբեր 24ին Յովսէփ պատրիարք իր խումբով ձամբայ ելաւ դէպ ի Իտալիա. իսկ կայսրը իր մէկ եղբոր յանձնելով կայսրութեան վարչութիւնը, իր միւս Դեմետրիոս եղբոր հետ միասին, պատրիարքէն մէկ օր վերջ իր հետեւորդներով մեկնեցաւ Իտալիա: Կայսեր եւ պատրիարքին կ'ընկերանային բազմաթիւ եպիսկոպոսներ, վարդապետներ եւ բազմութիւն մը իշխաններու եւ բարձրաստիճան պաշտօնեաներու. բոլորը 700 հոգի:

1438 Փետրուար 8ին յոյները վենետիկ

հասան. Հասարակապետութիւնը պաշտօնական շքեղ հանդէսով ընդունեցաւ զիրենք. ծովը ամբողջովին դրօշազարդուած էր պատերազմիկ նաւերով. կ'ըսուի թէ հիւրընկալութեան ճոխութեան վրայ յոյները հիացած են: Վենետիկի մէջ հանդըստեան դադարը առնելէն վերջ, Փետրուար 28ին յոյները ճամբանին շարունակեցին. Ֆերրարայի մօտերը զիրենք պաշտօնապէս դիմաւորելու եկան Եւզինէոս Դ. ի նուիրակները:

Մարտ 4ին մտան Ֆերրարա, ուր Քահանայապետին կողմէ պաշտօնապէս ընդունուեցան: Եւզինէոս Դ. հրամայեց որ ընդունելութեան ձեւակերպութիւնները յունական սովորութեան համաձայն ըլլան: Քահանայապետը նպատակին գերակշռութիւնը աչքի առնել ունենալով, նման պարագաներու մէջ միշտ զիջող զիրք բռնեց: Սէրը եւ Միութիւնը ամէն տեսակէտէ վեր դասեց, գիտնալով թէ ծնրադրութիւն կամ ոտնկացութիւն, աջահամբոյր կամ ուսահամբոյր եկեղեցւոյ մը սրբութիւնը կամ գերակշռութիւնը չէին կազմեր եւ թէ Արեւելեան ծէսը եւ Արեւելքի ժողովուրդին զգացումները նոյնքան սրբազան էին՝ որքան լատինականը, առանց իրարու դէմ հակասութիւններ ունենալու:

Պատմական իրողութեան նայելով ըսենք թէ ժամանակին Յոյները անկեղծօրէն համոզուած էին Միութեան բարիքներուն մասին, բայց գերծ չէին իրենց յունական մանկամտութիւններէն, որոնք իրերու մարդկային տկար կողմը կը կազմեն, բայց չափազանցութեան պարագային կը տուժեն սէրը եւ ճշմարտութիւնը: Յունական ոգին, անտեսելով կրօնական վարդապետութեանց հիմնական կէտերու նոյնութիւնը որ կար լատին եւ յոյն եկեղեցւոյ միջեւ, իր կրօնական ու ծիսական նախնաձախնդրութեանց մէջ յաճախ ծէսէն աւելի պատուոյ տեսակէտներէ կ'առաջնորդուէր: Եւ ինչպէս պատմութիւնը կը ցուցնէ, յոյները յաճախակի գործածած են այս գէշքը: Պատմութիւնը կը հաստատէ նաեւ որ յունական կողմէն գտնուեցան Միութեան

հակառակողներ, ինչպէս Մարկոս Եւզինիկոս Եփեսոսի եպիսկոպոսը եւ Սիւրբ Րիւլոս պատմադիրը. բայց ասոնք յայտնի անհնազանդներ եղան նաեւ իրենց պատրիարքին հանդէպ: Կը հաստատենք նաեւ որ երկու կողմերը գտնուեցան երբեմն դժուար պարագաներու մէջ, բայց բարի կամքով եւ փոխադարձ զիջողութեամբ խնդիրները կարգադրուեցան:

Դէպքերու ընթացքին յառաջ կը բերենք այս օրինակներէն մէկ քանին, պարզապէս որովհետեւ անոնք պատմական իրականութիւններ եղած են, պատմութիւնը իր ամբողջութեան մէջ դնելու համար մեր ընթերցողներուն առջեւ:

Բանակցութիւնները սկսելէն առաջ, Յունաց կայսրը պահանջեց որ ժողովին ներկայ գտնուէին նաեւ Արեւմուտքի աշխարհական իշխանութիւնները. Եւզինէոս Դ. թէպէտ ջանաց համոզել թէ աշխարհական իշխանութիւնները գործ չունէին եկեղեցական ժողովի մը մէջ, բայց տեսնելով կայսեր կրկնումը, Միութեան դադափարականին համար արեւմուտքի արքունիքներուն թուղթեր գրելով, կատարեց պահանջը:

Երբ ժողովին պատրաստութիւնները կը կատարուէին, յոյները ուրիշ պահանջներ զրին, այս անգամ հանդիսական արարողութեանց՝ տեղի ու աթոռի մասին: Կը պահանջէին որ ժողովին նախագահական աթոռը յունաց կայսեր տրուէր, որ Քահանայապետէն աւելի բարձր բաղմէր. բայց ի վերջոյ ընդունեցան Քահանայապետին գերագահութիւնը:

Ֆերրարայի եկեղեցւոյն մէջ՝ որ ժողովատեղին էր, պատրաստուեցան իւրաքանչիւրի աստիճանին պատշաճ աթոռներ. Աւագ խորանին մէկ կողմը կը գրաւէին լատինները, միւս կողմը յոյները: Սիւրբ Րիւլոս կը պատմէ թէ յունաց կայսրը նախքան ժողովատեղին մտնելը՝ իր իշխաններէն մէկ քանին կը զրկէ, տեսնելու համար թէ լատիններու եւ յոյներու աթոռները հաւասարաչափ բարձրութեան վրայ դրուած էին թէ ոչ:

Յոյներու Ֆերրարա հասնելէն վերջ, Եւզինէոս Դ. բովանդակ քրիստոնեայ աշխարհին ծանուցումն ըրաւ քիչ օրեր յետոյ տեղի ունենալիք պատմական մեծ եղելութեան եւ բացատրեց գործին գերակշռութիւնը:

1438 Ապրիլ 9ին տեղի ունեցաւ Միութեան ժողովին հանդիսաւոր բացումը: Բացի Յունաց պատրիարքէն եւ իր եպիսկոպոսներէն, Յունածէս եկեղեցին կը ներկայացնէին նաեւ Արեւելքի միւս երեք պատրիարքութիւնները, իւրաքանչիւրը իր նուիրակով: Գրիգոր Մամաս Պոլսոյ Տեղապահը կը ներկայացնէր Աղեքսանդրիոյ պատրիարքութիւնը. Մարկոս Եւզինիկոս Եփեսոսի եպիսկոպոսը եւ Կոստանոյս Գիւլի (Ռուսաստան) եպիսկոպոսը՝ Անտիոքի պատրիարքութիւնը. Երուսաղէմի պատրիարքութիւնը. իսկ Հերակլեայի Մետրապոլիտը կը ներկայացնէր Անտոն անուն մէկը:

Այս հանդիսաւոր բացումին բացակայ եղաւ Յունաց պատրիարքը՝ հիւանդութեան պատճառով. բայց շարադրեց նախ մակ մը, որով կը յայտնէր իր կամքը, եւ կարգալ տուաւ ժողովին մէջ. ուր ճանչնալէ վերջ Ֆերրարայի Միութեան ժողովին օրինաւորութիւնը, կը փափաքէր «Որ Արեւմուտքի ուժերը, մասնաւորապէս Պագիլեայի ժողովականները բոլոր գան միանան Ֆերրարայի Միութեան Միւնոքիին: Ով որ չընդունէր այս վերջին ժողովը, պիտի նզովուէր»:

Պատրիարքին այս նամակէն վերջ, յոյն եւ լատին լեզուներով կարգացուեցաւ Եւզինէոս Դ. ի ուղղած կոչը բովանդակ քրիստոնէութեան, որմէ վերջ յոյները եւ լատինները միաձայն հռչակեցին ժողովին օրինաւորութիւնը: Անտիոք ժամանակագրութեան մը համաձայն Ապրիլ 9ի այս գրութեան մը համաձայն կը գտնուէին երկու հայ եպիսկոպոսներ, որոնց անունները մեզի անծանօթ կը մնան⁽⁴⁾:

Շուտով կազմուեցաւ տասը լատիններէ եւ տասը յոյներէ բաղկացած յանձնա-

խումբ մը, յարակից թարգմաններով ու քարտուղարներով, որոնք նախապէս պիտի քննէին երկու եկեղեցիներուն միջեւ դաւանական անհամաձայնութեանց կէտերը, տարակարծութեանց պատճառները, վարդապետական աղբիւրները եւ հուսկ պիտի խորհրդակցէին Միութիւնը իրագործելու միջոցներուն մասին: Եւ այսպէս պատրաստուած նիւթը պիտի ներկայացնէին Ընդհանուր Միւնոքին, որ բոլոր հարցերուն շուրջ վերջնական վճիռը պիտի տար:

Յոյներուն մէջ ծանօթ եւ կարողագոյն դէմքերն էին Պեսարիոն՝ Նիկիոյ եւ Մարկոս՝ Եփեսոսի արքեպիսկոպոսները, Քիւլի մետրապոլիտը եւ Գէորգ Սքոլարիոս իրաւադէտը: Լատիններուն մէջ՝ ձիւլիոյ Չեղարինի եւ Ֆերմոյ Ալպերկաթի Ծիրանաւորները:

Յունաց կայսրը իր յանձնախումբին վերայ մետասաներորդ մըն ալ աւելցուց, աշխարհական իշխան մը, եւ յանձնարարեց իրեններուն որ երկու յանձնախումբերու գումարումներուն ժամանակ զգուշանան կարելի եղածին չափ դաւանական հակա մասերուն շուրջ խօսք ընելէ. կ'ուզէր որ ասոնց մասին միայն ընդհանուր նիստերու ատեն խօսուին, եւ ամէն պարագային՝ առանց կայսեր հաւանութեան վերջնական կարծիք կամ որոշում պիտի չյայտնէին:

Կայսրը դարձնալիօրէն տարօրինակ մանկամտութիւն մը ցոյց տուաւ իր կեցուածքին մէջ. օրինակ, վերի դրածը իրեններուն առջեւ չէր քաջացուցիչ հանդամանք մըն էր, երբեմն ոչինչ նշանակութիւն ունեցող պարագաներու մէջ զիւրազրդիւ կ'արտայայտուէր, կամ փութկոտութիւն մը շուտով վերջացնելու Միութիւնը, մինչ ուրիշ պարագաներու մէջ ինք պատճառ կ'ըլլար ժողովական նիստերը երկարելու եւ յաճախ պաշտօնական առիթներու մէջ կը ջատագովէր գործին սրբութիւնը:

(4) Ceconi. 216:

ՎԻՃԵԼԻ ՀԱՐՑԵՐ

Մինչև այն ատեն երկու եկեղեցիներու միջևե դաւանական վէճերը գլխաւոր չորս կէտերու շուրջ կը դառնային .

- ա. — Ս. Հոգւոյն Բիւման վարդապետութիւնը
- բ. — Պատարազի Բաղարջ հացը
- գ. — Քաւարանի վարդապետութիւնը
- դ. — Հոռոմի Քահանայապետին գլխաւորութիւնը :

Ինչպէս պիտի տեսնենք, առաջին երեքին նկատմամբ երկու կողմի վարդապետութիւնները դաւանութեան էութեան մէջ նոյն, բացատրութեանց կերպերուն մէջ կը տարբերէին : Միայն չորրորդ կէտն էր որ գործնական տեսակէտներ չօշափելուն համար՝ դժուարութեանց տեղի կու տար :

Պատմութիւնը կ'ընտրենք մեզի առաջնորդ եւ հատորները որ հրատարակի վրայ բաց կեցած են ամենուն առջեւ :

Եթէ բանանք մեր առջեւ Յոյն եկեղեցւոյ Հայրախօսութիւնը, տեսնելու համար թէ ինչպէս արտայայտուել են Աթանաս, Ոսկեբերան, Եպիփան, Բարսեղ, Գրիգոր Նաղիանդացի եւ Գրիգոր Նիւսացի մը, որոնցմով կը պարծին յոյները իբրեւ իրենց Նախնիքը, առանց մեծ ուշադրութիւն իսկ ղենելու պիտի լսենք իրենց հարազատ վարդապետութիւնը բերնէն այդ պատկառելի Նախնիքներուն, որոնք բացայայտ խօսքերով կը քարոզեն Հոռոմի Քահանայապետին պատուոյ եւ իրաւասութեան Առաջնութիւնը Քրիստոսի հիմնած Եկեղեցւոյն մէջ :

Ասոր հետ եթէ նկատենք Փոտի օրով Յոյն եկեղեցւոյ բաժանումը եւ բաժանումի պատճառները, որով կը խզուէր դարաւոր միութեան եւ անանդութեանց սըրբազան կապը եւ կողմերէն մին հոգեկան ուժերու ամրութեան կը դատապարտուէր, այն ատեն կը հասկնանք թէ իրար հասկացողութեան դժուարութիւնները եւ ճշմարտասիրութեան պակասը ո՛ր կողմէն կը ծագէր :

Ասկէ կը տեսնենք որ եթէ կային տարբերութիւններ, անոնք հետագային աւելի

ուշ դարերու մէջ հնարուեցան բաժանումը ուղղորդելու կողմէն : Անոնք ուղեցին բաժանումը եւ իրենց ուղածին համաձայն դտան պատճառներ, սեւը ճերմակ եւ ճերմակը սեւ ցուցնելով : Հոս եթէ աւելի խորը իջնենք, այս շեղումները պիտի գտնենք արդիւնք անձնական հաշիւներու անոնց վարքին ու բարքին, ինչպէս կը ցուցնէ պատմութիւնը հերձուածներուն, ուր առաջին սեւ բիծը դրուած է հերձուածին ծագումին օրուան վրայ :

Յոյներու փափաքին համաձայն, խառն Յանձնախումբը նախ զբաղեցաւ միայն Քաւարանի հարցով : Երկու ամսուան ժամանակամիջոցին, չորս ժողովներէ վերջ, աւարտեցան Քաւարանի շուրջ վարդապետական ուսումնասիրութիւնները : Կարծիքներու փոխանակութեան, հայրախօսական աղբիւրներու եւ բացատրութեանց քննութեանէ վերջ, Յուլիս 17ին երկու կողմերը միաձայն վաւերացուցին առժամեայ բանաձեւ մը : Նմանապէս խօսուեցան եւ նոյն ուսումնասիրութիւնները կատարուեցան նաեւ միւս հարցերուն շուրջ : Երբ խառն Յանձնախումբը վերջացուց իր բոլոր նախապատրաստական գործերը, Եւզինէոս Դ. 1438 հոկտեմբեր 8ին գումարեց Տիեզերական Ժողովին առաջին համախումբը նիստը : Պատուոյ կարգ ու սարքը նման էր առաջին անգամ Յանձնախումբի ժողովին մէջ տեղի ունեցածին :

Միջանկեալ ըսենք որ, նաեւ այս անգամ կրկին Յունաց կայսրը պահանջեց դահադրու թաղմիլ եւ ժողովասրահին մէջ ձիով մտնել : Առաջին մասին կարելի չէր գոհացում տալ, իսկ երկրորդին համար, արտօնուեցաւ դահաւորակի վրայ երթալ մինչեւ իր աթոռը : Սակայն կայսրը ասով գոհ չմնաց, այնպէս որ կ'ուզէր Պոլիս վերադարձնել յոյները պարզապէս այս մերժումին համար . այն ատեն Քահանայապետը իր պալատին մէջ ուրիշ դուռ մը բանալ տուաւ եւ այս ճամբով գոհացուց կայսրը : Միայն այսքան ըսենք որ, ահա՛ իրերու մարդկային բայց չափազանցուած

կողմը, ուր կրնար սէրը ու միութիւնը տուժել անհատի մը համար :

Յունաց տրուեցաւ կատարելու այս Համախումբը Նիստին բացումը . Յունաց կողմէն Պեսսարիոն կատարեց բացման ատենախօսութիւնը . երկարօրէն ծանրացաւ Միութեան բարերար արդիւնքներուն վրէժնալից երկու ժողովուրդներու միջեւ հոգեկան եւ ընկերային բարեփոխութիւններուն եւ երկու ուժեղ տարբերու սերտ գործակցութեանէն բովանդակ մարդկութեան համար յառաջ դալիք կենսական բարիքներուն վրայ :

«Եւ յորդույ» Ս. Հոգւոյն բխման եւ Քաւարանի հարցերը . —

Յաջորդ Բ-ԻԲ նիստերուն մէջ յոյն եւ լատին Հայրերը զբաղեցան «Եւ յորդույ» յաւելուածով, Ս. Հոգւոյն Բիւման եւ Քաւարանի հարցերով, որոնք զբաղեցին 1438 հոկտեմբեր 11էն մինչեւ 1439 մարտ 24ի երկար ժամանակամիջոցը :

1439 Յունուարին սկիզբները ժանտախտէն եւ քաղաքական անհանգստութիւններէն ստիպուած, Եւզինէոս Դ. Ֆերբարայի Տիեզերական Ժողովը Փլորենտիա փոխադրեց : Նախապէս Ֆերբարայի եկեղեցւոյն մէջ պաշտօնական հրովարտակով յոյն եւ լատին լեզուներով ամէն կողմ ծանուցում տրուեցաւ, որով կ'իմացնէր կատարուած փոփոխութիւնը : Ֆրենցէի իշխանը՝ Գոզիմոյ տէ Մետիչի, ամէն զիւրութիւն ընծայեց Եւզինէոս Դ. ի :

Ժողովը շուտով վերսկսաւ իր նիստերը : Ս. Հոգւոյն բիւման վարդապետութեան շուրջ կը դառնային հակաճառութիւնները, երբ յոյն ժողովականներէն մին կասկած յայտնեց որ Միութիւնը յոյն եկեղեցւոյն մէջ կրնար լատինացում յառաջ բերել, այն ատեն Քիեւի մետրապոլիտը պատասխանեց անոր . «Լատինացումի վախճկայ . այլ որովհետեւ Արեւելեան Հայրերը նոյնը կը վարդապետեն ինչ որ լատին Հայրերը, պիտի է որ միանանք Հոռոմի եկեղեցւոյն հետ» . իսկ Պեսսարիոն աւել-

ցուց . «Եթէ լատին Հայրերը մոլորեալ են, նաեւ յոյն Հայրերը . որովհետեւ նոյն դաւանութիւնը կը վարդապետեն» :

Նոյեմբեր 13-14 յոյները գումարեցին իրենց առանձին ժողովը . հոս էր որ Պեսսարիոն կատարեց իր համբաւաւոր ճառախօսութիւնը . 10 գլուխներու մէջ կ'ամփոփէր Ս. Հոգւոյն բիւման վարդապետութիւնը, յոյն եւ լատին Հայրերէն քաղուած, երկու կողմերու տեսակէտներու նոյնութիւնը եւ թէ ինչպէս երկու եկեղեցիներու Հայրերը զրեցին իրենց գործերը աստուածային նոյն աղբեցութեան տակ, ներշնչուած մի եւ նոյն լոյսէն, որմէ առաջ եկած է անոնց միջեւ տեսութեանց նոյնութիւնը հաւատքի իսկական կէտերու շուրջ : Վերջին գլուխով կը ներկայացնէր երկու եկեղեցիներու միութիւնը իբրեւ ստիպողական պահանջ մը :

Պեսսարիոնի յաջորդեց Գէորգ Աքոլաբիոս, որ երեք ճառախօսութիւններով կը յորդորէր իր հայրենակիցները դէպի միութիւն . «Ամէն անոնք որ քրիստոնէայ անուանուան կը զինուորին, պիտի է որ մէկ ըլլան հաւատքի մէջ . ասիկա արդէն բաւարար շարժառիթ մըն է որ իրագործենք Միութիւնը . . . բացի ասկէ, Արեւմուտքի հետ սերտ միութիւն մը Յոյն եկեղեցւոյն համար աւելի նպաստաւոր պիտի ըլլայ, քան ուրիշ միութիւններ Արեւելի ոչ-փառապալիքը ազգերու հետ»⁽⁵⁾ :

Մայիս 28ին կայսրը յոյն գլխաւորներու հետ այցելութեան ելաւ պատրիարքին, որ հիւանդութեան պատճառով չէր կրնար վերջերը անձնապէս ներկայ գտնուիլ սիւնոզական նիստերուն, եւ ամենուն առջեւ հանդիսապէս յայտարարեց, թէ «Ով որ կ'արգիլէ այս սուրբ Միութիւնը, Յուդայէն աւելի ամբարիշտ է», որուն արձագանգը կրկնեցին շրջակայ յոյն նուիրապետները . «Այո՛ գոզվեալ ըլլայ անիկա որ կը հակառակի Միութեան» : Հոս կարգացուեցան Արեւելեան եւ Արեւմտեան Ս. Հայրերը, եւ պատրիարք, կայսր ու նուի-

(5) Hefele. 1000 :



բայեաններ միաձայն յայտարարեցին, թէ «Նոյն Հոգիէն առաջնորդուած Լատին եւ Յոյն Հայրերը նոյն վարդապետութիւնը կը փարոզեն»։ Իսկ կայսրը աւելցուց. «Եւ ես իբրեւ աշխարհական իշխանութիւն ինքզինքս պիտի ենթարկեմ Եկեղեցւոյ վնասին, քանի որ Տիեզերական ժողովին մէջ Եկեղեցւոյ որոշումը անխալ է»⁽⁶⁾։

Կայսրը տեսնելով թէ Միութիւնը իրականանալու վրայ էր, սկսաւ Եւզինէոս Դ-ի հետ խորհիլ նախապէս խոստացուած նպատակներու մասին թուրք վտանգին դէմ, այսինքն, Եւզինէոս Դ. իր կողմէն երեք-հարիւր զինուոր եւ երկու ցոկանաւ պիտի տրամադրէր Պոլսոյ պաշտպանութեան համար։ Երուսաղէմ գացող խաչակիր զինուորները Պոլսէն պիտի անցնէին։ Հարկի պարագային կայսեր տրամադրութեան տակ պիտի դնէր քսան պատերազմական մեծ նաւեր վեց ամսուան համար եւ պիտի յորդորէր արեւմուտքի քրիստոնեայ իշխանները որ օգնութեան փութային մասնետականներուն դէմ։

Յունիս 3-ին դարձեալ բոլոր յոյները, կղեր թէ աշխարհիկ, կայսեր հետ միասին հաւաքուեցան պատրիարքին մօտ, ուր հարցուեցաւ իւրաքանչիւրի ազատ կարծիքը եւ հաւանութիւնը. պատրիարքը ըսաւ. «Ես չեմ փոխեր նախնիքներէս ժառանգած վարդապետութիւնը (Ս. Հոգւոյն բխման...) բայց որովհետեւ լատինները մեզի ցոյց տուին որ լատին եւ յոյն սուրբ Հայրերը նոյնը կը վարդապետեն եւ թէ յոյներու Եւ Որդւոյնը (—Տւն) նոյն է լատիններու Եւ Որդւոյնը (Filioque) հետ, այս պատճառով ես կը միանամ լատիններուն»։ Բոլոր շրջականները միակամ հաւանութիւն յայտնեցին իրենց Գլխուն⁽⁷⁾։

Ահա, թէ ի՞նչպէս ուղղամիտ եւ անկողմնակալ դատաստան մը, միութեան կ'առաջնորդէր Պատրիարքը, որ պատմական ժողովրդի մը գլուխ կեցած ահագին պատասխանատուութեան մը տակ՝ չվարանեցաւ ճշմարտութեան առջեւ։

Յունիս 9-10 երբ Յունաց ներկայացուցիչները Եւզինէոս Դ-ի ելան, սա յայտարարեց.

«Շնորհօքն Աստուծոյ միութիւնը կատարուած է այս հարցիմ շուրջ եւ եթէ միւս խնդիրներն ալ շուտով պարզուին, այն ատեն միութիւնը պսակուած պիտի ըլլայ»։

Յունիս 10ին՝ որ համաձայնութեան ըսկիզբն էր, յոյներուն համար սուգի օր եղաւ, որովհետեւ նոյն երեկոյին վախճանեցաւ իրենց Յովսէփ պատրիարքը։

Վախճանելէն առաջ պատրիարքը կը գրէ իր վերջին կտակը, որով կը յայտնէր միութեան մասին իր վերջին կամքը. «Յովսէփ աստուածային ողորմութեամբ Նոր Հռոմի՝ Պոլսոյ Արքեպիսկոպոս եւ Տիեզերական պատրիարք։ Կեանքիս վախճանին հասած եւ մարդկութեան ընդհանուր նախապայտուած առջեւ գտնուելով, շնորհօքն Աստուծոյ, կ'ուզեմ որդիներուս գրաւոր բացայայտութիւն պարզել եւ ստորագրել այն հաւատքը գոր ես կը դաւանիմ։ Ուրեմն, այն ամէնը որ Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ կաթողիկէ եւ առաքելական Եկեղեցին, որ Հռոմի մէջ է, կը նանչնայ եւ կը վարդապետէ, ես ալ կ'ընդունիմ զօրոնք եւ հանդիսապէս կը հաստատեմ որ կը միանամ իրեն այդ բոլորին մէջ։

«Նմանապէս կը նանչնամ Հայրերու հայրը իբրեւ գերագոյն քահանայապետ եւ ներկայացուցիչ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի՝ Հին Հռոմի Պապը։ Կ'ընդունիմ նաեւ Քաւարանը. այս ըսածներուս հաւաստիք ես կը ստորագրեմ»։

9 Յունիս 1439⁽⁸⁾ Յաջորդ օրը Յոյները հանդիսաւոր թագում կատարեցին իրենց պատրիարքին. մարմինը ամփոփեցին Սանթա-Մարիա-Նովելլա եկեղեցւոյ մէջ եւ սովորութեան համաձայն ինն օր սուգ կատարեցին։

Սուգի օրերուն սակայն բանակցութիւնները շարունակուեցան։

(6) Hefele. 1006:
(7) Hefele. 1009:
(8) Մասնուէր թուականի մասին պատմագիրներու քով անհամաձայնութիւն կայ. հաւանական թուական կը թուի Յունիս 10: Hefele. 1014:

Քաւարանի եւ Սրբազործման բառերուն շուրջ հարցը շուտով լուծուեցաւ. մանաւանդ թէ յոյները իրենք ըսին թէ, այս կէտերը հերձուածին իսկական պատճառներուն մէջ չէին դասեր եւ լատիններուն հետ նոյն վարդապետութիւնը կ'ընդունէին։

Հռոմի Քահանայապետին Գլխաւորութեան հարցը կը մնար. Գլխաւորութիւն ոչ միայն պատուոյ, այլ ընդհանուր Եկեղեցւոյն վրայ Պատուոյ եւ Կառավարութեան իրաւունքը։

Մէջտեղ բացայայտ կեցած էր Յոյն Եկեղեցւոյ Հայրերուն դաւանութիւնը, հանդուցեալ Պատրիարքին դաւանութիւնը ու կամքը. զանազան առիթներու մէջ նոյնպէս արտայայտուեցին նաեւ ուրիշներ. բայց հաստատ հիմերու վրայ դնելու եւ յստակօրէն պարզելու համար ուղիղ վարդապետութիւնը, յունիս 26ին երկու կողմերուն հմտագոյններուն մէջէն վեց վեց անձեր ընտրուելով՝ կազմուեցաւ յանձնախումբ մը, որ պիտի լուսարանէր մինչեւ այն ատեն մութ մնացած կէտերը եւ պիտի զբաղէր Միութեան կոնդակին խմբագրութեամբ։

Վերջնական համաձայնութիւնը շատ չուշացաւ։ Յոյները ճանչցան Հռոմի Քահանայապետին պատուոյ եւ կառավարութեան Գլխաւորութիւնը բովանդակ Եկեղեցւոյ վրայ։ Բացատրական վերջին փոփոխութիւնները կատարուեցան եւ բոլոր ժողովականներուն առջեւ կարդացուեցան. երկու կողմերու վճռական հաւանութիւնը տալէն վերջ, Յունիս 4ին պատրաստուած էր Միութեան կոնդակը. յունիս 5ին կայսեր պալատին մէջ յոյները առանձին ստորագրեցին Միութեան կոնդակը, լատին երեք եպիսկոպոսներու եւ քարտուղարի մը ներկայութեան։ Նոյն օրը յոյներէն վերջ ստորագրեցին լատինները, Եւզինէոս Դ-ի պալատին մէջ, տասը յոյն վկաներու առջեւ։

Յունիս 6ին մեծ հանդիսաւորութեամբ Տիրենցի մայր եկեղեցւոյն մէջ, պատարարեցին

բազի ժամուն հրատարակուեցաւ Միութեան կոնդակը յունարէն եւ լատինարէն խմբագրուած, որ կը սկսէր. «Չուարձացին երկինք եւ ցնծասցէ երկիր», որով կը վերահաստատուէր նախկին Միութիւնը, եւ ժամանակակից մեծ զէմքերու ջանքերը կը պսակուէին յաջողութեամբ եւ խոստովանալից ապագայ մը կ'երաշխաւորուէր։

Երկու բնագիրներուն հանդիսաւոր ընթացումէն վերջ, յոյները եւ լատինները բարձրաձայն յայտնեցին իրենց հաւանութիւնը կատարուած Միութեան սուրբ դործին, որուն յաջորդեց քահանայապետական ձայնաւոր պատարագը, բոլոր ժողովականներու ներկայութեան։

Յոյները Միութեան իրենց նշան Քահանայապետին անուան յիշատակութիւնը անցուցին իրենց ծիսական մատենաներուն մէջ⁽⁹⁾։

Եւզինէոս Դ. Յունական ծէսին, եկեղեցական սովորութեանց ու արարողութեան շուրջ ոչ մէկ փոփոխութիւն պահանջեց, ուղեց որ մնան ինչպէս որ են։ Ոմորուած հացով պատարագելու մասին ոչ մէկ զփուարութիւն ցոյց տուաւ, եւ ոչ իսկ հակաճառութիւն եղաւ ասոր նկատմամբ։ Իրաւունքներ շնորհեց յոյներուն, այն թեմերուն մէջ ուր լատին եւ յոյն խառն կ'ապրէին եւ լատինին հետ կը դրանուէր յոյն թեմական մը։

Քանի մը օր վերջ Վենետիկի մէջ պատրաստ կեցած էին առաջատանաւերը յոյներու վերագարձի ուղեւորութեան համար. 1439 Օգոստոս 26ին յոյներէն մաս մը ճամբայ ելաւ զէպի Կ. Պոլիս, միւս մասը կայսեր հետ դեռ բաւական ժամանակ մնաց Տիրենցի։ Ճամբու բոլոր ծախսերը կատարուեցան Եւզինէոս Դ-ի կողմէն։

Հ. ԵՍՍՅԻ ԳՈՌԻՋԵԱՆ

(Շարունակելի)

(9) Hefele. 1048: Ինչ որ վերջը ըրաւ նաեւ Ղպտի եկեղեցին. Hef. 1072: